

## ԹՈՂ ԱՍՏՈՒԱԾ ՕՐՀՆԷ ՄԵՐ ՄԻԱՄՆՈՒԹԻՒՆԸ

**Էջմիածնի Մայր Տաճարի Վեհարաբում մեր քղթակիցը  
հարցազրոյց ումեցաւ Կարողիկոսական Տեղապահ,  
Նրաւաղէմի Պատրիարք, Ամեմապատիւ Տէր Թորգոմ  
Սրբապիսկոպոս Մամուկեանի հետ**

- Սրբազն Հայր, մայն ընդումեցեք  
մեր ընթերցողների, մեր բոլորի  
շնորհաւորանքը Զեր սուրբ  
պարտականութիւնը ստանձնելու՝  
Կաքողիկոսական Տեղապահի  
պարտականութիւնների կատարումն սկսելու  
առիթով:

- Դժուար է ասել, որ շնորհաւորանքը  
այս ժամանականութեան համար  
տեղին է, եւ սակայն, պարտականութիւնը  
կը դրափ մարդկանց ուսերին որոշ  
առիթներով եւ պատճառներով:

Ամենայն Հայոց համգուցեալ  
Վեհափառ Հայրապետի, Նորին Սուրբ  
Օծութիւն Տ. Տ. Վազգեն Առաջինի  
վախճանումնի առիթով, հաւաքուցիչներ,  
որպէս զի մեր Հայաստանեայց Առաջելական  
Ծիփեցին նախ իր յարգանքը մատուցանի  
40 տարի իր կանչելք ազգին եւ եկեղեցում  
նուիրած սեանչելի Հայրապետին: Նև յետոյ  
պէտք էր տեղապահ մը ընտրել, որուն  
պարտականութիւնն է կազմակերպել  
յառաջիկայ Սզգային Ծկեղցական Ժողովը,  
որպէս զի պատշաճ օրէնքներոյ ընտրուի  
Ամենայն Հայոց Վեհափառ Կարողիկոսը:

Այդ պարտականութիւնը մենք պիտի  
կատարենք, իբրև յաւելեալ առժամկայ  
պարտականութիւն մեր ուսերին դրուած,  
մեր բոլոր կազմակերպութիւնների հետ,  
Գերագոյն Հոգեւոր Խորիրդի հետ,  
աշխարհով մէկ ցրուած բոլոր քեմերի  
հոգեւոր եւ Թեմական դեկապարների հետ:

- Թող Տէրը օրինէ այդ աստուածահանոյ աշխատանիքի յաջողութիւնը եւ  
քող մեր Մայր եկեղեցին Զեր եւ Գերագոյն

Հոգեւոր Խորիրդի բոլոր անդամների,  
Մայր Աթոռի հոգեւորականութեան եւ մեր  
ժողովուրդի շամեթերով ու աշխատանքով  
ընտրի Ամենայն Հայոց Կարողիկոսը՝  
արժանի շարունակողը Նորին Սուրբ  
Օծութիւն Տ. Տ. Վազգեն Առաջին  
Կաքողիկոսի: Նև Աստուած քող լուսաւորի  
հանգուցեալ Վեհափառի հոգին.  
«Յիշատակն արդարոց օրինութեամբ  
եղիցի»:

- Ամէն:

- Սրբազն Հայր, լրացաւ  
Հայաստանի անկանութեան երրորդ տարին:  
Հայ ժողովուրդը կամօն Աստուծոյ եւ  
իբրև արդիւնք իր բազում տանջանքների  
ու չարչարանքների դարեր ի վեր կորցրած  
իր պետական անկանութիւնը վերագուաւ,  
վերշապակ ատելծուեց Հայաստանի անկախ  
Հանրապետութիւնը: Հստ Զեզ, Սրբազն  
Հայր, որն է այս անկանութեան խորհուրդը  
մեր ժողովուրդի համար:

- Խսկապէ խորհուրդ է, որ այս  
տարիներին մենք ձեռք բերինք մեր  
ժողովուրդի դարերի երազը իրականաց-  
նելով՝ անկախ Հայաստանի պետականութիւն  
ունենալով: Խորհուրդ է, որովհետեւ,  
գուցէ, դարերով մենք կ'երազինք բայց  
չէնք անկախեր: Նև պատահեց այնպիսի  
շրջանի մը ընթացքին, որ դարձաւ չէնք  
անկախեր: Նև խորհուրդը սրա մէջ է: Ինչ  
որ մարդկանց փափառ է, կամք է, խորհուրդն է, դա միայն Աստուած իր  
Ախարիմանութեամբը կարող է տնօրինել:  
Նև անխախնամութիւնը մեր ժողովուրդի  
պատմութեան մէջ եղել է մեզի հետ մեր

բոլոր չարչարանքի շրջաններին, մեր բոլոր տառապանքի տարիներին, եւ սակայն մենք հաւատացած ենք, որ չարչարանքը խաչելութիւն է, եւ ըստ մեր հաւատքին խաչելութիւնը յարութեան նախաշաւիդն է: Եւ, հետեւարար, ոչ մեկ ժամանակ մենք մեր յոյսը չենք կորցրել, որ յարութիւնը, յաղբանակը, անպայման պիտի յաջորդի մեր չարչարանքներուն:

Եւ այդ եւս պատահեց մեր օրերին: Մեր ժողովուրդը ինչ տառապանքներ ապրեց, մինչեւ անգամ, եթէ պէտք է ասել, անցնող 70 տարիներին: Ուրախութեան կամ գոհումակութեան իրագործութենք շարքին մենք գիտենք, քէ ինչ կորուստներ տուել ենք: Եւ այդ կարող էր մեզ յուսահատեցնել: Բայց մենք չյուսահատեցնելք: Խօսեցինք, երազեցինք, աղօթեցինք, որ մեր ժողովուրդը միշտ ապահով ու խաղաղ մնայ, իր անկախութիւնը ունենայ, ինչպինքը կառապարի ազգերի շարքին իրեւ պետականութիւն:

Եւ կարծես՝ յանկարծ այդ եւս մեզի տրուեց: Եւ կարծես՝ մենք դեռ պատրաստ չենք: Բայց դրա հակառակ, ահաւասիկ, երեք տարի է, որ մենք պետականութիւն ունենք: Այդ պետականութիւնը պէտք է իր ինքնիշխան դիմագիծը ունենայ: Եւ այս դիմագիծը միջազգային մակարդակի վրայ պահելու տառապանքին միշտ ենք գտնուամ այս օրերին:

Պատճառները յստակ են, պատճառները հաղաքական են, տնտեսական են եւ ընկերային: Զեմ ուզում ասել տակաւին, որ պատճառներ կամ կրօնական տեսակիցնեն: Դա եւս մեզի համար մտահոգութիւն է: Մենք իրեւ եայ ժողովուրդ, 1700ամեակը պիտի տօնենք քրիստութեան պետականացման: Այսօր ո՞ր չափով պետականացուած մեր հաւատքը կարող ենք մեր ժողովուրդին բաշխել: Դա խորհուրդին մաս կը կազմէ: Եւ չարչարանքը

պիտի բաշենք ամէն տեսակետով: Ինչպէս մեր ժողովուրդը արդէն փորձառութիւնը ունեցաւ այս վերջին երեք, չորս, հինգ տարիներին, միշտ պիտի ասենք՝ եւ ել կ'անցնի, եւ լաւ օրեր պիտի զան:

Ուրեմն, կը մաղթեմ, որ խորհրդարգը, որ միշտ աստուածային է, եռգեւոր է, երկնային է, այդ խորհուրդը մեզ ջրապատի միշտ, մեր աչքերը չկրաքանակ, մեր սրտերը չըրանան, մեր միտքը պայծառ պահենք, որպէս զի ինչ որ Աստուած մեր առաջը կը ներկայացնի, իրեւ առիթ, պատեհութիւն, այդ կարողանանք իմաստութեամբ օգտագործել: Աստուած մեզ քոյ միշտ արքուն եւ ժրաշան պահի, նուիրեալ պահի, հաւատարիմ պահի մեր ժողովոյի պատմութեան, մշակյարին, հաւատքին բոլոր իրագործութենքրի հետ միասին:

- Տացէ Աստուած, ինչպէս կ'ասէին մեր նախահայրեց, Արքազան Հայր, որ խօսէն, մաղթանք եւ քարին կատարուի: Եւ պիտի յննդրեմ, որ Զեր օրինանենքի ու սրտի խօսէն յդէք մեր նոր պետականութեամը, եայ ժողովրդին ի Հայաստան, ինչպէս Վեհափառ Հայրապետը կ'ասէք՝ յԱրցախ եւ յարտասահման:

- Ամէն հայի սրտի խօսէր նոյնն է: Նախ յննդրել, որ Աստուած մեզի հետ լինի: Եւ եթէ Աստուած մեզի հետ է, ոչ մեկ չար ուժ կարող է մեզ խափանել կամ խորտակել: Մեր սրտին փափան է, ինչպէս կը հաւատամ ամէն հայի սրտի փափան է, որ մեր պետականութիւնը հաստատուն հիմերու վրայ գրաւի: Ես կը հաւատամ, որ մեր կառավարութեան դիկավարները նուիրեալ անձինք են, հայոց պատմութիւնը գիտեն, հայի բաշած չարչարանքը գիտեն եւ կը զգան, քէ իրենց պարտականութիւնն է այդ չարչարանքները վերացնել, ուրախութեան փոխակերպել:

Բայց գիտենք նաեւ, որ ներկայ

կացութիւնը տարբեր է: Կը մտածենք այն պատերազմական կացութեան, որի մէջ կ'ապրինք՝ Արցախի մէջ, Հայաստանի մէջ: Գիտենք Քաղաքական կացութեան բարդութիւնները: Եւ սակայն միշտ մեր աղօրքն է, որ Ցիսուսի իմաստութիւնը, եւ Աստուծոյ հովաննին ներկայ լինի մեր դեկավարմերի մտածութիւնն, խօսին ու գործին մէջ: Նրանք լինեն օրինեալ զաւակները մեր ազգին, որպէս դեկավարմեր, եւ կարողանան մեր երկրին մէջ այսօր գոյութիւն ունեցող տագնապատերը, որոնց ամենին կ ծանօթ ենք՝ տնտեսական, կրթական, գեղարվեստական, գիտական եւ ազգային յոյսերի, այս բոլոր դժուարութիւնները կարողանան համակարգել իրենց որոշումներով, եւ մեր ազգի բոլոր զաւակների օգնութեամբ թերթւացնեն: Խնչպէս, օրինակի համար, իրրեւ մէկ միշոց մտածուած է իմաստուն կերպավ, ունենալ Համահայկական հիմնադրամ, որպէս զի այս բոլոր կարիքներին հասնենք: Մեր ժողովուրդին հացը անպակաս լինի, մեր լոյսը, մեր շերմութիւնը ունենանք: Որպէս զի մեր զաւակները իրենց ուսմունքը կարողանան ուրախ սրտով շարունակել, փոխանակ ասելու, թէ չկայ, լոյս չկայ, ձմեռը մեզ պիտի սարսափեցնի, եւ հետեւարար, մենք պիտի պահանջնենք: Ոչ, չպիտի պակասնենք: Արդէմ ամէն միշոցներ մտածուած են, եւ մենք յոյս ունենք, որ մեր յառաջիկայ ամեռը պիտի աւելի թերեւ լինի: Եւ այդ՝ օգնութեամբ մեր ազգի ամեն մէկ զաւակի՝ աշխարհի մէջ ուր որ ցրուած է մա: Այդ աշխատանքները արդէն կը կատարուիմ:

Մենք ունինք մեր անկախ Հայաստանը ներկայիս, եւ այդ անկախ Հայաստանը նորակերտ, նոր դարի մէջ, նոր ընկերութեան մէջ կարիքը ունի բազմաթիւ կազմակերպական միաւորմերի, եւ այդ բոլորը մեր պետութիւնը մտածած է:

Երկու օր է, որ Հոգարարձումերի Պործադիր Մարմնի ժաղովը տեղի ունեցաւ, և Անդրաները Անկատի առին այն բոլոր կարիքները, որոնց համար պարտաւոր ենք մենք միշոցառումներ մտածել, որպէս զի այդ կարիքներին գոհացում տրուի: Եւ, ի հարկէ, հեշտ չի, դժուար է, սարսափեցնելու աստիճան դժուար է, եւ սակայն հայը ե՞րբ վախոցել է չարի ուժերից:

Հետեւարար, Արցախի մէջ, Հայաստանի մէջ, Սփիրոքի մէջ ցրուած բոլոր հայերը միակամ են: Երէ միակամ են, ուրեմն մեր անկախութիւնը պահպով է: Եւ անկախութեան այս երրորդ տարեդարձը յոյսի տարեդարձ է, դեկի պապան, պայծառ պապան նայելու, կամի՞ առիք է:

Եւ մենք, իրրեւ հայ եկեղեցոյ ներկայացուցիչ, չենք կարող արիշ բան ցանկանալ, բացի այն միայն որ Աստուած մեզի հետ լինի, մեր զաւակները իրենց նուիրումն մէջ անխարդախ լինեն, որ համբակախութիւնը, իրար հասկացողութիւնը միշոցներ լինեն աւելի զօրանալու, եւ մենք չքածանենք մենք-զսեզ իրարութեմ, այլ ընդհակառակը, ասենք մերն է հառավարութիւնը, մերն է մեր պատմութիւնը եւ մշակոյքը, մերն է ապագայի բոլոր յօսը: Միայն մենք կարող ենք լինել մեր ապագայի կերտողը Աստուծոյ օգնութեամբ, հայրենի եռի վրայ՝ համբաշխ, միասնակամ գործելակերպով ու միասնական կամքով: Թող Աստուած օրինէ մեր միասնութիւնն ու ապագայի լաւ օրերի հասնելու մեր հանապարհը: Ամէն:

Հարցազրոյցը վարեց՝

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ